

միայն յատուկ չէ կամ մասնաւոր ազգի մը սեփհական չէ, այլ համաշխարհական է. վասն զի կաղպարը երկիրս է :

Այս առաւելութիւններս ու դիւրութիւններս տեսնելով՝ շատոնց Խարոպայի ուսումնականք ընդուներ են այս դրութիւնս և իրենց գրուածոցը մէջ կը գործածեն, ու գլխաւոր ազգերէն ալ շատերը կամ օրինօք և կամ լուելեայն ընդուներ են. բայց աւելի կերպով մը մօտերս Խարիզու համաշխարհական արուեստից հանդիսարանին փակուելու ժամանակ ամէն ազգաց երեսփոխանուները ժողովոյ մը մէջ փափաք մը յայտ-

ներ են բոլոր ազգաց չափերը մէկ ընելու և տասնորդական դրութիւնն ընդունելու :

Ո՞ենք սպասելով այս փափաքանաց կատարմանը՝ հիմակուընէ կ'ուզենք մասնակցել մեր ազգն ալ այս բանիս. անոր համար 1857-ին օրացուցին ետև դրինք համառօտ մը չափուց ու կըուց տամնորդական դրութիւնը և ամէն ազգաց չափերն ու կշիռները այս դրութեանս վերածած :

Հ. Հ. Պ.

ՄԱՆԻ ԳԻՏԵԼԻՔ

ՄԱՏԵՆԱԳԻՐԱԿԱՆ

Գաղղիացւոց ժէ գարուն մէջ ուրիշինչ երկեղ մատենագիրներ ելան :

— Պետրոս Գոռնէլյ ողբերգութիւնը անկարծելի կատարելութեան մը հասուց, միանգամայն ողբերգական լեզուն ալ անհամեմատ աւելի աղուցընելով, որ շատ անկատար էր ինչուան այն ատեն : Ինքը վսեմ, զօրաւոր և մեծ հանձարով ողբերգակ է. բեղնաւոր է իրեն գիւտերուն մէջ, անանկ որ իր ողբերգութիւնները ամեննեին իրարու չեն նմանիր, և այնպիսի կերպ մը չունի, որ իր ողբերգութիւնները ցուցընեն թէ մէկ գրչէ ելած են . թող որ ինքը մասնաւոր ջանք ուներ որ իր թատրերգութեանցը մէջ ոչ ուրիշին և ոչ իրեն նմանի. և ասիկայ որչափ իր հանձարին մեծութիւնը կը ցուցընէ, նոյնչափ ալ իրեն արուեստը : Բեղնաւորութեան պատճառաւ է որ իր ողբերգութեանց մէջ կնձիռները կը յաշախին, որն որ կէս մը նոյն արուեստին գետ ունոր սկզբանաւորին ալ կ'իմացընէ : Գոռնէլյի վախճանն է մարդուս հոգին բարձրացընել. անոր համար մարդուս գերազանցութիւնը միայն տեսարան կը հանէ . և առաքինութիւնը հանդիսացընել տալով ժողովրդեան բարյականը շակել կ'ուզէ : Մարդուս բարձրութիւնն ու վսեմութիւնը կը ցուցընէ ըստնք. այս կողմանէ ինչուան Ռատին ալ չասնիր իրեն . անանկ բարձր կը թռչի այսպիսի տեսարաններու մէջ, որ իրեն ուրիշ պակասութիւնները բոլորովին մոռցընել տալէն զատ՝ կը գերէ զուն կընդիրը ու զինքը սիրելի կ'ընէ : Իր ողբերգութիւնները մարդուս զարմանք կ'ազդէն, կամ լուև և ըսել գթութիւնը զարմանաց հետ կը խառնէն . թերես ասոր մէջ երբեմն պակասութիւն կը մանէ, փոխանակ որ աւելի աղդու կերպով պէտք էր

դժոյինք գթութիւնը : Տեղոյ, աղբերու ու այլ և այլ ժամանակի սովորութիւններն ու ոգին բաւականապէս գուրս կը ցատկեցընէ . մանաւանդ չոռմայեցւոց նկարագրութեան մէջ շատ կը գերազանցէ . և իր այս կատարելութիւնը՝ ոչ եթէ նկարագրութիւններով գուրս ցատքեցընելուն վըրայ է, այլ իր գիւցադրուներուն լեզուին ու սովորութիւններուն մէջ : Ըստ աեզւոյն անանկ իսորունկ քաղաքագիտութիւն կը ցուցընէ, որ նոյն իսկ ըստ վկայելոյ գաղղիացի քննաբանից ալ կարծես թէ ատենական հանձար մըն է . և զարմանալին այն է՝ որ իր այս գիտութեամբը ողբերգական գեղեցիկութեան նոր փայլ մըն ալ կու տայ : Կրնանք զինքը իբրև մեծ պատմագէտ մըն ալ անուանել . պատմագիրներու ու պատմութեան անլոյս կտորներուն փայ առատ ծանօթութիւն ունէր, և այլ և այլ տեղի կութիւններ իրարու հետ միացընելով՝ իր ողբերգութիւններուն համար նոր պարագաներ կը գանէր : Գոռնէլյ լուկանոսի Փարուղիան շատ կ'ամորժէր ու անդադար կը կարդար . անոր համար քիչ մը անոր պէտ աեղ տեղ մեծ արանէ : Իրեն երեւալույն ողբերգութիւններն են Սլուլաւարիս, կինաւ ու Պուլիսու ըսուածները : — Գոռնէլյ միանգամայն կատարերգութեան ալ հայր եղաւ, և իր Սփառացին կատակերգութեան հաւասարը չկայ Սոլիկէրէն տուած, որուն նիւթը Սպանիացւոցմէ տուած :

Յովհաննէս Ռատին գաղղիացւոց ողբերգական արուեստին պայծ առութեանը ատեն ասպարէզ ելաւ : Տամնընէկ ողբերգութիւն չինեց, բայց ասոնց մեծ մասը առաջն կարդի քերթուածներ են . Ռատինի վկայ լեզուին անուշութիւնը իմաստներուն փափկութեանը հետ անանկ միացած է, որ իրարմէ չես կրնար զատել . լեզուն ներգաշնակ քնարերգական գեղեցիկութիւն մը ունի, և պարզութեան ու յստակութեան հետ զարդարուն

զայելլութիւն մը կը միացընէ , որպէս Ռասանին ամեն իմաստ կը կենդանացընէ ու աղնուական ոճ մը կու տայ ողբերգութիւն ան . վերջապէս Ռասանին գող-վական լեզրէին մէջ յեղափոխութիւն մը ըրտու , և անոր աեր եղած՝ ուզածին պէս կը գարձնէր : Այսպիսի փափուկ բացատրութիւններ կու տայ ընտրած իմաստներուն , որ իւրաքանչիւր ո և իցէ գաղտփար կարծես թէ անկեց աւելի լաւ չէր կրնար բացատրուիլ . ամէն մէկ մտածութեան եւ ընակայութիւն ու զգացմունք տուած է , ամէն մէկ խօսքի յարմար բառ ու յարմար զարդարանք հագուեցուցած , որով միշտ զանազան է իրեն բանաստեղական լեզուին մէջ : Ինքը Յունաց ողբերգ գակներուն վայ շատ աշխատելով և անոնց վրայօք խորունկ ծանօթութիւն ստանալով՝ իր բնապուր հանձնալը աւելի զարդացուց . և ողբերգութեան մտաւորական գեղեցկութեանը խորը մտաւ : Իր ողբերգութիւններուն մէջ խիստ մեծ արուեստ կը փայլ . ամէն մէկ մասէրը իրարու հետ լաւ կապուած են , և իւրաքանչիւր բնաւորութիւն աղէկ առաջ կ'երթան . կնճիւններով չգարձնէր ողբերգութիւնը , հապա կիրք մը գուրս ցատքեցընելու չափ միայն կապ կը գնէ : Մարդկային բնաւորութեան փափուկ կողմը կը ցուցընէ , որով զգայունութիւն մը կը փայլ իրեն թարթերգութիւններուն վրայ . և կարդէ գուրս կարիճ է այս փափուկ զգացմունքներուն տկարութիւնները իրենց ամէն յորդութիւններովն ու յատկութիւններովն նկարագրելուն մէջ , անոր համար ըստ աեղոյն ինչ չուան վիճմութեան կ'ելլէ ասոնց մէջ . իր այս յատկութիւնը միայն՝ իրեն մարդկային բնութեան վրայ ունեցած գործվուլից սէրը կը ցուցընէ , որ իր քաղցր ու ամենազգայաւն որտեն առաջ կու գար : Մէսանգամայն ողբերգութեան մէջ ամենայն մանր գեղեցկութիւն , զոր օրինակ մարդկային սրտին խորեւուն պատիկ թելերն ալ , զանց ըրած չէ , որ ընթիր ու հարկաւոր յատկութիւն մըն է : Ռասանին երկու աենակ ողբերգութիւն շինած է . մէջ մը պատմութենէ զանած նիւթերը , երկրորդ՝ հին ողբերգուններուն մէկ քանի ողբերգութիւնները առած անոնց նմանած է . այս երկրորդ կարգէն են իր լայրածուն , իշխէնիսու ու Փէրտու ողբերգութիւնները . Աշրամաւէի մէջ կիրքերը այնպիսի ճարտասանութիւն մը տուած են , որ պանչելի գիւտ մըն է բանասատեղին , և այս ողբերգութեան մէջ զւըւրիստիդէսը կը գերազանցէ : Սակայն Ռասանին սոյն ողբերգութիւնները հաճոյ անցնել տալու համար՝ իրեն գարուն ոգւոյն յարմարցուցած է . որով ասոնք միանգամայն թէ հին կերպարանք մը ունին և թէ նոր գարերու բարակ բարեկրթութիւնը : Խել մը ատեն հանգիստ առէն եաքը իր հանճարոյն , կրօնից վեհ զգաց . մունքներով ու Սաստածաշնչի բանասատեղծութեամբը լեցուած՝ երկու աղաւոր ողբերգութիւն շննէց , Եպիւց ու Գոթուղիան , որոնցմէ երկրորդը իրեն անունը անմահացընովն է . ասոնց մէջ քընարերգական պարեր ու երգեր ալ խոթեց , որ իրաւոցնէ Սոլոմոնի հրաշակերտ տաճարին կը վայելէն , ու աննման տաղեր են :

ԿՐ ՀԱՐՈՒՅԻԱԿՈՒՅ :

ԵԿԱՐԱԳԻՒԹ

Թշնամի ունենալու օգտակարիւնը :

Թորու տակառագործին իր Հոգոյն հետ խօսկցորիւնը :

ԹՈՐՈԾ. Թշնամի ունենալն ալ ի՞նչ օգտակարութիւն ունի:

ՀՈՒՐԵՆ. Հիմա ըսեմ քեզին . նախ և առաջ թշնա .
միները քեզին այս բարիքը կ'ընեն , որ ինչպէս պա-
շարուած քաղաքի մը պահապաները այն տմէն
բանը՝ որ մէկ կերպով մը քաղաքին կրնայ վնաս մը
պատճառել՝ գլխաւորին կ'իմացընեն , ասանկ ալ
թշնամիները , որ միշա արթուն կենալով քու փար-
մունքդ գիտելու՝ ամէն գործքերդ վար կը զարնեն
ու անոնց բոլորին վիայ չարախօսութիւն կ'ընեն ,
կը ցուցընենք զին թէ ո՞ր բաներէն պէտք է զգոյշ
կենաս :

ԹՈՐ. ԷՇ, Տշմարիտ բարեկամներն ալ նոյն
բանը կրնան ընել մեզի :

ՀՊԳ . Իրաւունքը ունիս . բայց այն սէրը որ բարեկամները ունին վարդ , երբեմն զիրենք քիչ մը կը կուրցընէ . և շատ անդամ այն պակսութիւնները չեն աեներ , որ թշնամեաց աչքէն չեն փախչիր . և ըստնք թէ աեննեն ալ . սակայն կողմնակիցդ ըլլալով՝ կը սկսին արդարացընել զանոնք . այս պատճառաւ երբեմն բարեկամներդ խորագիտութիւն կամ ձարսարմատութիւն կ'ըստն այն բանին , որ թշնամին շարութիւն կամ խարդախութիւն կ'ըսէ : Ուրեմն սիրելու արժանի չէ արդեօք անիկայ , որ առեն գործողութիւններդ զննելով պատիկ ոչինչ պակսութեանցդ համար ալ զգեղջիկ յանդիմոնէ . և ուրիշ բանի ալ չգայ՝ այս մէկ հասիկ գեղն է , որով այնպիսի խոհեմութիւն մը քեզի ունակութիւն կը դառնայ , որ ընելու բանդ աղէկ մը մասձես . և մվ կը դառնես՝ որ գէթ վախով սափակէ զգեղջ միշտ առաքինի ու համեստ կեանք անդրնելու :

թՈՐ . ԱՆՅԱ ՃԵՄԱՐԻՍ Է որ մարդ աւելի թշնա-
մոյն առջևը չուզեր սիսալիւ , քան թէ բարեկա-
մի մը :

Հ Ա Պ . Ա ն որ հ ա մ ա ր թ է բ ա ր ե կ ա մ և թ է թ շ ա մ
մի ու ն ե ն ա լ ը օ գ տ ա կ ա ր է , ո ր պ է ս զ ի այ ն մ ո լ ու
թ ե ն է ն ո ր ա մ օ մ թ ը զ ք ե զ ե տ չ լ ի ե ց ն է գ ո ն է վ ա խ օ ը
ու ղ ջ ո ւ թ ե ն ա ն բ ե ր ե զ ք ե զ : Ա ս ի կ ա յ Ս կ ի ս ի ն ն շ ա
ս ի կ ա ա լ է կ ձ ա ն ց ե ր է ր . ո ր է ր բ ո ր կ ը ս է ի ն ի ր ե ն
ա ռ ջ ն թ է զ ո ո վ մ ա յ ե ց ո ց պ ե տ ու թ ի ւ ն ը շ ա տ ա
պ ա ն ո վ լ ի ձ ա կ ի մ է ջ է , ո ր ո վ ձ ե տ ն կ ա ր թ ա դ ի ն ե
ց ո ց ս ա ս ա ի կ կ ո տ ո ր ա ծ ա ռ ո ւ ո ւ թ օ ւ Ց ո յ ն ե ր ը ը ն կ
ձ ե ց , պ ա տ ա ս ի ս ա ն ե ց . “ Մ ա ն ա ւ ա ն դ թ է հ ի մ ա
ա մ ե ն ա մ ե ծ վ ա ն գ ի մ է ջ է . վ ա ս ն զ ի մ է կ ը կ ա յ
ու ս կ ի ց վ ա խ ն ա յ , և ո չ ու ս կ ի ց պ ա տ կ ա ռ ի , :

ՃԵԼԼԻ ԲՏԱԼՈՅԻ